

# Ծ Ի Ծ Ե Ռ Ն Ի Կ

# ՈՒՍՈՒՄԵԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԲԱՌԱՍՈՒԹԵԱՆ

(Շար. սիս էջ 516)

## Բ

ՔՆՆՈՒԹՈՒՆ ՍՈՂԱՎԱՅԻ ԲԱՐԲԱՌՈՒՆ

## Ը

Չայնախօսութիւն

(Lautlehre)

Պ ԱՆԴՈՒԽՑ օրհնա, որ վերստ  
Պատշաճութեան կը բարեւ,  
Ամեն աստու երգելով  
Այն եղանակն որբակամ,  
Ինձի ձայնովդ իմի կ'ուզես  
Ըսել, պատգուիս օրհնածիկ:

Մտաշուրթեան մեկ մեծիկ,  
Քաղաւած լըքուած փեռայեկ,  
Կու լաս գուցէ լացնի վրայ  
Ամբընիբար աչքիկիկ:  
Լաց քու ձայնովդդ աղբուր,  
Լաց, ո՞վ պատգուիս օրհնածիկ:

Այլ գու, ինչ ասուք բրուտա,  
Վըստան ես գեր փեռուրիդ,  
Լիքն ու գառվարք կ'անցնես,  
Օղբ թիւով կ'ընես լիք,  
Օրն ի բուն զոքի կ'անլուով  
Քու ձայնովդ, ո՞վ օրհնածիկ:

Ո՛ր եր բ' ես աւ... կ'արգիւկ  
Սահայն այս ցած անկ կ'ամբ,  
Ուր որ աքեւ իրուդար,  
Ուր որ օտե աւ գարի եմ,  
Ուսկից քեզի ձայնս անգնի  
Կը անանք, ո՞վ օրհնածիկ:

Կը ստեանայ սեպուեմբեր,  
Կը պատրաստուիս բողու զես.  
Դու անասուր երկիրներ  
Պիտի տեսնես. զու ձայնովդ  
Ոչլուանելով մար լեռներ,  
Մովեր, պատգուիս օրհնածիկ:

Եւ ես ամեն աստուտ  
Բացած ալձերս արցունքի.  
Եղեմսի մեկ եւ ձիւսի  
Երբզը լըսել 'տի կ'արթեմ,  
Որով իբրեւ կ'ուզողիցիս  
Ձայնովդ իմ, ո՞վ օրհնածիկ:

Հողիս վրայ 'տի զըտես  
Խալ մը՝ երբոր գարուն գայ.  
Իրիկուան գեմ, օրհնածիկ,  
Ժողիկ բերեզ անոր վրայ,  
Ինձի մտալե քու ձայնովդ  
Լուսցես, պատգուիս օրհնածիկ:

Քարգով. Հ. ԱՐԻՍ. ՉԱՍԳԱՆՏԱՆԱՆ

ԲՈՒՄԱՆՆ ԿՈՍՏՈՒ

Ը ձայնին փոփոխութիւններն են.  
1. Համբ և զրուած ը-երը առհասարակ  
կը մնան. ինչպէս սանբնան անմնան. զրդագ,  
գդակ, զիկարկ. զըթոխ՝ զըուս. զըթօխը՝  
զժոխը. ընդեր՝ ընտրել, լողել, գատել (քա-  
րեր, և այլն). ընգեր՝ ընկեր. ընդունել ըն-  
դունել. ընգանիք՝ ընտանիք. խրիչըրդանք՝  
խղճտանք, խղճ մտայ:

2. Հին Հայերէնի բառակզրի սպ-, առ-,  
և այլն՝ որ մեր արդի բարբառներուն մէջ  
(Համեմատ թուրքերէնի) կը Հնչուին ըսպ-,  
ըստ-, և այլն, Սուլավայի բարբառին մէջ  
(Գերմաներէնի և Ռումաներէնի Համեմատն)  
ունին արագասաւ սպ-, ստ-, և այլն Հնչու-  
մը: Օրինակ. սրաննչ՝ սպաննել. սըռնչ՝  
սպունչ. սլօմաքս կամ սլօմախ՝ ստամբս.  
սլօրագրն՝ ստորագրել. սընչնչ՝ ստեղծել.  
սըխտար՝ սկեսուր. սընտը՝ եկեղեցական  
զգեստ, և այլն: Չ և Շ սկզբնաստուերով օ-  
րինակներ չկան:

3. Մի քանի բաղաձայններով վերջացող  
միավանկ բառերը՝ արտասանութեան գիւ-  
րութեան համար աւելորդ ը կը ներմուծեն.  
այս բառերն են. սանդրը սանտր. զաքրը՝  
տազր. մանդրը՝ մանր. մեղրը՝ մեզր. ձան-  
դրը՝ ծանը (գժուար, յղի). ըռադրը՝ դուար.  
ըրաննը՝ թաննը. զախցրը կամ զրախցր՝  
քաղցր:

4. Բայց երբ այս բառերը Հողովուն, ա-  
ծանցունին կամ տառերու այնպիսի տեղափո-  
խութիւն մը կրնն, որ նոյն ձայնաւորը մի  
քանի բաղաձայններով չժանրաբեռնուի, այն  
ատեն ը-ը կը վերնայ: Այսպէս սանդրը՝  
սանտր, բայց սանդրն՝ սանտրել. մանդրաքս՝

մանրուք. դրանձանայ՝ թանձրանայ. դրուսոյ՝ դուսոր բառին տարբեր մէկ ձեւը:

5. Այլ և այլ պատճառներով ք աւելցած է նաեւ Հետեւեալ բառերուն մէջ. գարբընի՝ գարթնուլ (ի զնոյ), արբընակ՝ գարթնուլ (մտօք). օջրօղ՝ ոչլոտ. դեղընոքոյնակ՝ զեղընութիւն. գըլընակ՝ կըրել. ոքըր՝ ութ (հէք), տասը և այլն թուականներուն նմանողութեամբ. յնըր՝ լի. յեղզը՝ յետոյ. երթընայ՝ երգնուլ. քարթընի՝ պատաստել. քանըրգի՝ պահուի:

6. Ը ձայնը Հետեւեալ բառերուն մէջ յաջորդ վանկին ձայնաւորին նմանողութեամբ վերածուած է ա. ի, է, ու, օ: Այսպէս գռաւոքնի՝ գրուցել, խսուել, ցօրօք, ցօրօքնի, ցօրօքի՝ կլոր, գլորել, կլորակ. ունգոս կամ ունգոզ՝ ընկոյզ. ջունչուչուչի՝ ճնշուլ. սորօշնի՝ բարկանալ, սրտտօիլ. հարարի՝ հպարտ, բայց հրարարոքոյնակ՝ հպարտութիւն. բիզգի, բիզգիկ՝ պզտի, պզտիկ. սիլի՝ սկիւ. ցէրեվաք՝ մէզ, ջրվաթ (անշուշտ նախապէս \*յրեվաք):

7. Ը վերածած են ի-ի. վիշարնի՝ վճարել. գիշլանայ՝ կշտանալ, յագիլ. յիւախի՝ ճրագ (պարսիկ և թուրք ձեւերուն ազդեցութեամբ) և ասոր Հետեւելով յիւախագայ՝ ճրագակալ. յիւաքալոչախ կամ յիւաքալոչից՝ ճրագալոչ:

8. Չռան և Չռանօղ բառերը Սուշավայի բարբառին մէջ եղած են չռվան, ցնվանօղ:

Ի

Հայերէնի ի ձայնը Հետեւեալ փոփոխութիւնները կը կրէ Սուշավայի գաւառաբարբառին մէջ.

1. Առհասարակ կը մնայ ի. — բառին սկիզբը. իմանայ՝ իմանալ. իմաւալոնակ իմաստուն. իմացնի՝ իմացուցանել (կարել իմացնել և ոչ իմացնել). ինը՝ հին. ինչպէս՝ ինչպէս. ինքը՝ հինք. ինչ՝ գինչ. իշխել՝ Համարձակիլ (իշխել). իլիգ՝ էլ. — Բառի մէջ. քրիկց՝ բրինձ. գիկոս՝ գիկոյ, արբեալ. միլիթարտի՝ միթարտել. ըարիեթը՝ բանալի. բաժիճ՝ բաժին. դիւարս՝ տիպար, կերպարանք. ճաղիգ՝ ծաղիկ Հրահանութիւն. քարթիլ՝ թարթիչք աչաց. յեղի՝ եղին: — Բառին ծայրը. ալի՝ ալի. ալլի՝ անաղի, անլի. օրթօլարի՝ օրթեւայր. գախընի՝ գալոյնի. գարի՝ գարի. գիկնի՝ գինի. գօղի՝ գօտի. մարնի՝ մատանի. հայլի՝ Հայելի:
2. Մի քանի մակբայներու կամ նախադրութեանց մէջ գրաբարի ի նախդիրը պահուած է, թէեւ երբեմն տեղափոխութեամբ. ասոնք են. ինչիանի՝ մինչեւ (ու՛յ. ինչուան՝ ՚ի). գոարի՝ ի գուր, պորապ սողը. դէրի՝

դէպ ՚ի. դէրիվար՝ դարն ՚ի վայր. դէրիվեր՝ դարն ՚ի վեր:

3. Ետեւեալ ի ձայնը՝ երբ Հետեւորդ ր ունի, կը վերածուի իր երկբարբառին. շեշտը մնալով միտ երկբարբառին նախաձայն ի տարբեր վրայ. օրինակներն են. գիլըր՝ գիլ. գիլըրգ՝ գիլկ. գիլըրք՝ գիլք, մասեան. յիլըր՝ լիլըր. սիլըր՝ սիլա. խընդիլըրք՝ խնդիրք, աղաշանք. յիլըրգիլ՝ երկիր: Այսպէս են նաեւ քայներուն բոլոր — իր յանգող Հրամայականները. ինչպէս նախորդ՝ նայեաց. հագացիլըր՝ հագալ. մրդիլըր՝ մուտ. դեսիլըր՝ տես և այլն:

4. Ի ձայնը կը վերածուի ք-ի Հետեւեալ բառերուն մէջ. գըլիք՝ գիլեք. գանդըզիճ՝ տանկիկին. ճընայ՝ ծիծալ. և ասիճ՝ ճընայի՝ ծիծաղել. հանդըրքի՝ Հանդիպել, դէպ լինել. լըզել՝ լիզուլ. ընկնի՝ իլանել. ընկեցնի՝ իլուցանել. իսկ յինի եղած է ըլլալ:

5. Հոյովան կամ ածանցման ժամանակ ի ձայնին կորստեան օրէնքը կը գործադրուի շատ տեղ. օրինակ. մըրգիճ՝ մուսծել (միտք բառէն). ճիճ՝ ծիծ. սեռական՝ ճըճի. նոյնպէս շարիք՝ շայկի. սեռ. շարգիկ. անչի՝ աչի:

6. Իննսուն բառին նախաւոր վանկը լընջուելով առաջ եկած է երբան. թէեւ մի և նոյն ժամանակ կ'ըսուի ինը: Սոր հակառակ աւելորդ ի մը աւելցած է իլպայ՝ գալ բառին սկիզբը:

7. Ե կամ է ունին Հետեւեալ բառերը. գարնըր՝ կարմիր. գըլեք՝ կշիւ. իսկ դէգնի՝ դիզել, դէզ բառին ձեւը անվթար պահած է: Ամանապէս կ'ըսուի գեսագապար՝ կիսկատար և զերանայ՝ գիբանայ:

8. Սուշավացոց հիւրի՝ այժմ, Հիմա. հիւ միգիվան՝ այժմու, Հիւմալուտն ձեւերը իրենց ի ո՛վ նմանութիւն կը ցուցնեն արեւելեան, քան թէ արեւմտեան բարբառին Հետ:

9. Իւ երկբարբառին մասին թէեւ չունինք բազմաթիւ օրինակներ, բայց գտնուած սակաւաթիւ օրինակներուն Համաձայնութիւնէն, սա մանաւանդ առ, և երկբարբառներուն Համաձեւութիւնէն կարող ենք Հետեւցնել թէ այս երկբարբառն ալ կը կրէ ձեւը այն փոփոխութիւնները, ինչ որ առ, են: Այսինքն իւ (կարգա իռ=iu), իլ և իթ:

Առաջին ձեւը Հաստատելու Համար ունինք քաղիս՝ պատիւ. գըթի՝ կուի և ալնի՝ սգնի բառերը. Յայտնի կը սեռանի թէ առանց մէջ Հին Հայերէնի իս եղած է իւ(=iu)՝ բառին ծայրը պանուելուն Համար:

Երկրորդ ձեւը կը Հաստատեն իկիվանգ՝ Հրահանք բառը, ինչպէս նաեւ վերայիշեալ երեք բառերուն յոյնակի ձեւերը. քաղիվներ՝ պատիւներ. գախիվներ՝ կռիւներ. ալնիվներ՝ աղնիւներ. Եղակիին մէջ ասոնք իրենց ի մասը

կը կորսնցնեն և կը լինին գորարի պէս  
բազմի՛ պատուոյ, գրպօս՛ կուտով, և այլն։  
Երբորդ ձեւը հաստատելու համար օրինակ  
չունինք։ ՍուշաՎայի բարբառին մէջ դժբախ-  
տաբար գործածական չէ ազնուացուցանել  
բառը որ պիտի առնէր անշուշտ ազնիֆցը-  
նել ձեւը։

10. Ին անկախ [?] բառի մէջ և բաղաձայնէ  
սուաջ կը վերածուի ոչ ձայնին. սրինակներն  
են՝ հոռուի՛ հիւսել, ախոր՛ ալիւր. արուն՛  
արիւն, հարառո՛ հարիւր։

11. Վերացական թիւն մասնիկը Սուշա-  
վայի հայ բարբառին մէջ կ'առնէր յոյն ձեւը.  
օրինակ՝ քննարարուն՝ քննութիւն, հրարարու-  
քոյուն՝ հպարտութիւն, և այլն, ճիշտ մեր  
գրական արտասանութեանց նման։ Բայց  
այսոք յոյն մտնին մէջ ք չի գտուտիլը երթար  
միանալու բառին նախորդ վանկին, ինչպէս է  
մեր գրական արտասանութեանց մէջ, այլ  
միշտ աննախաժող միացած կը մնայ չ կիսա-  
ձայնին հետ։ Ըստ այսմ վերի բառերը պէտք  
է կարդալ բը-նոռ-քոյուն, հը-բար-դոռ-քոյուն  
և ոչ թէ քննար-քոյուն, հը-բար-դոռ-քոյուն,  
և այլն։

12. Նախաւոր իս-ի փոփոխութիւններ կը  
ներկայացնեն նաեւ հետեւեալ բառերը. իրն՛  
իւրեան, իրնեց՛ իւրեանց, իրնեց՛ իւրեանք.  
յիս՛ իւղ, եւզ, զեխ՛ գիւղ, զեղացի՛ գիւ-  
ղացի. վաղը՛ վաղիւ. գիւրախ՛ կիւրակէ։

Ո

Ո գրին ձայնափոխութիւններն են։

1. Բառի մէջ առհասարակ կը դառնայ օ  
Օր. բարպօր՛ Քաղաւոր. գօնել՛ կոխել. գօ-  
րնեց՛ կորեակ բուռն. գօր՛ կուպ. խօրխա՛ խո-  
րխա. խօջօր՛ խոյոր. առօղջ՛ առօղջ. ցօրնե՛  
ցօրեան. ցօղուն՛ ցօղուն. քարօզ՛ քարօզ. փօր-  
ցել՛ փօրձել. հեձեղօր՛ հեձեղաւոր. ձաւփօր՛  
ձաւապարհորդ, և այլն։

2. Նոյն պարագային օ կը մնայ կամ ը-ի  
կը վերածուի յալորդ բառերուն մէջ. աղդրդ՛,  
աղտուտ. մընլըրդ՛ ամառող, ամառկուտ. ափսըս  
ափսուտ. աորդօնը՛ բարկանայ, բայց աղդրդ՛  
բարկացող, սրտուտը. բրիսգ՛ բողկ. բըր՛ բոր.  
բըրդդ՛ բորուտ. քեփրդ՛ թեփուտ. ֆըր՛ հորթ.  
խալմըս՛ խաղող. գախնըց՛ կախաղան (կա-  
խանեղ). քարձընըցը՛ պարծող, պարծենկուտ.  
ֆըխ՛ հող. ֆըր՛ հոտ. մըմ՛ մոմ. խըմըր՛  
խմոր. իընձըր՛ խնձոր. քարքըրդն՛ պատաս-  
տուել. հիփմըրդը՛ հիւանդուտ. գըրդը՛ կտոր-  
վըրկն՛ ողջ. շըրդը՛ շնորհք. շընըրմըսփօր՛ շնոր-  
հաւոր. վըրկ՛ սաք. օջըլըդ՛ ոլլուտ. փըխ՛  
փոխ. փըս՛ փոս. փըր՛ փոր. աըխըրդ՛ խատր.  
սալըր՛ սալոր. ջըրձըր՛ լըհոր. բըրդ՛ պորտ.

վըրդ՛ որդն. վըրմըր՛ որդուտ. վախըրդ՛ երկ-  
շուտ, վախկուտ. ցօխըրդն՛ կոխտուել։

Կարելի չըղաւ գտնել ձայնական օրէնք  
մը՝ որով սոյն ձայնափոխութիւնը կանոնի  
տակ մտնէր. դիտելի է միայն թէ —ոտ մաս-  
նիկը ամէն ժամանակ ազատ է ըր կամ օդ  
լինելու. բայց այսպէս չէ բառի կը արմա-  
տակներ —ոտը, որովհետեւ՝ թէեւ կան օրի-  
նակներ՝ ուր արմատական —ոտ եղած է —ըր,  
բայց կան նաեւ ստոր Հակառակը ցուցնող-  
ներ. ինչ գործօր՛ կորկուտ. խօղ՛ խոտ. գո-  
դրել՛ կոտորել. հօղֆըրդն՛ հոտուտել, և այլն։  
Գիտելի է նոյնպէս թէ երբ բառին մէջ ը  
ձայնը կայ, անոր յալորդ ուն, ը-ի կը փո-  
խուի. այս կը հաստատեն ջընոր, խալոր,  
շնորհք, խնկոր, խմոր բառերը։ Թէեւ ասոնց  
Հակառակ կան վըրնց՛ հմայեակ (վընց բա-  
ռէն), դըժօխը՛ դժօխք. բըրդօր՛ պըրտը բա-  
ւերը, բայց ասոնք աւելի կամ նուազ ու-  
սումնական բառեր համարուելու են։

3. Չոսմ՛ ծոմ. բաւին մէջ ո փոխուած է  
ոս-ի։ Այս փոփոխութեան համար ուրիշ օ-  
րինակ չկայ։ Ստամբոլ բառին վրայ տես Ա.  
5։ Հոտուտել եղած է հօղֆըրդ։

4. Բառին սկիզբը ոսօ, ամբողջ օրինակ-  
ներն են՝ օթօրն՛ ոլորել. օթօրնն՛ ողորմել.  
օլխաթ՛ ոլխաթ. օլիլ՛ ոլլիլ. օջըրդ՛ ոլլուտ.  
օսգի՛ սուկ. օսգօր՛ սուկ. օսգըրա՛ սուկե-  
լըսած, (\*սուկերսած). օսգըրն՛ (\*սուկերել). օր-  
ըսփարի՛ որբուայրի. օրդի՛ որդի. քե օր՛ թէ  
օր, եթէ։

5. Բայց կան նաեւ մի քանի բառեր՝ ուր  
սկզբնատառ ոսօօ. ասոնք գիտնական ճամ-  
բով առաջ եկած պիտի լինին, որոնք ապա-  
ցայց կրնանք համարել նաեւ այն ուր վերի  
բառերէն մէկ քանին օ-ի հետ, նաեւ վօ-  
ձեւն ունին։ Բոլոր այս բառերն են. վօխըլաչ՛  
ողթալ. վօջօրնել՛ ողորմել (քիչ գործածուած).  
վօխը՛ ողջ. և վօխըլնցնել՛ ողջացուցացել.  
վօլիկն՛ ոլլիկ, իրր ասական՛ անպատ, ան-  
պիտան. վօսգեղիկն՛ սուկեղէն. վօսգի՛ սուկի.  
վօսգըրա՛ և վօսգըրն՛ սուկերել. վօլդ՛ սուք.  
վօրնըրմըս՛ սոնալուայ (երկու շէտուով). վօր՛  
օր. քեփր՛ թէ օր, եթէ. վօրք՛ ողբ. վօրդ՛  
որդն. վօրդնօր՛ որդնուտ. վօրդի՛ որդի։

6. Այժմ կը մնայ քննել ով ձայնին կրած  
փոփոխութիւնները։ Ընթերցողները արդէն  
գուշակած պիտի լինին թէ այս երկարբարան  
եւս վիճակակից է առ, և իս երկարբարա-  
ներուն, և կրնայ ունենալ օս, օմ, օֆ ձեւերը։  
Ասոնցմէ առաջինը յատուկ է բառափըրին.  
ինչպէս սօս՛ սով. հօս՛ հով (զով). հօս՛ ծով.  
գօս՛ կով. նոյնպէս քօս՛ քով, առ երի. գօգօս՛  
կովով։ Բոլոր գործիականները. հացօս՛ հացիւ-  
հացով. հստօս՛ հստով, համեղ. զիեօս՛ ար-

բեալ (գինով). քարոս՝ բարեաւ. աշտրեքոս՝  
ալերբք, և այլն:

Երկրորդը կը գտնուի բառի մէջ ձայնա-  
ւորի կամ հնչական բաղաձայնի քով. որ.  
հովնայ՝ հովանայ (զովանայ). ժողովորդ՝ ժո-  
ղովուոր. արհիօվանի՝ ամաչհովանի. ժողովրդի՝  
բոլորովին. զօվասանք՝ զովասանք. զօվի՝ գօ-  
վիլ. — Հոյովեալ ձեւեր՝ գօվի՝ կօվու. սօլօս՝  
սովու, սովով, և այլն. — տեղափոխուած և  
զիջուած ձեւեր. սօրվի՝ սօրերի. սօրվուդ՝  
սօրերոյթք. խօրվի՝ խորովի, և այլն:

Երրորդը կը գտնուի բառի մէջ խառ բա-  
ղաձայնի քով. օրինակներն են հօծցաս՝ հօ-  
վացաւ (զովացաւ). զինօծցաս՝ գինովցաւ:

7. Հին Հայերէնի —ոյ երկբարբառը ինչ-  
պէս ուրիշ նոյնպէս և Սուշավացոց բարբա-  
ռին մէջ կը վերածուի ու: Օրինակներն են.  
անբամայնօք՝ անդամայնօք, անտնչ՝ անտնչ,  
Ասդուճոն՝ Աստուճոյ, գռն՝ գոյն. իրգռն՝  
երեկոյ. ունգռոց՝ ընկոյզ. քոչ՝ թոյլ. լոս՝  
լոյս. գարադ՝ կապոյտ. հորքոչ՝ հօրաքոյր.  
չրգոչ՝ ճկոյթ. սօրվուդ՝ սօրերոյթք. գոչ՝  
(ոչ)կոյզ. ուժ՝ ոյժ. վարաքոչ՝ վարագոյր.  
քոչ՝ քոյր:

8. Աւուսնական են Հետեւեալ երկու բա-  
ւերը՝ ուր ոչ —ոսի. հոչիս՝ յոյս. շիրաքա-  
լոսից կամ շիրաքալոսիս՝ ճրագալոյց:

9. Ոչ բառին սկիզբը կամ մէջը՝ բաղա-  
ձայնի քով, իսկ բառին վերջը առանձին՝ կը  
մնայ ու, առանց բացառութեան. օր. աշունք  
աշուն. դրոսոք՝ գուտար. օխրանասուն՝ եօ-  
թանասուն. ուշուն՝ ութսուն. ուշացք՝ ու-  
սէցք. շուն՝ շուն. կրգոն՝ երկու. մեղոն՝ մե-  
ղու. սքեսոք՝ սկետոր. քոչնոն՝ բու. հեքոն՝  
հերու (անցեալ տարի). անասուն՝ անասուն  
(թաշուն նշանակութեամբ պաշտուած). քոչիս՝  
թուխ (գնչու նշանակութեամբ). նքոսն՝  
իննասն:

10. Ոչ ձայնաւորէ տառով (հետեւաբար  
բառի մէջ) կը գտնուայ վ: Օրինակներն են.  
աղվէս՝ աղուէս. Ասված՝ Աստուած. գալի՝  
կուել. ղվանայ՝ լուանայ. չիզվի՝ լեզուի.  
զանգըղվի՝ զանգատել (= ուրիշ). զրզվի  
զգուել. բադոնի՝ պատուել. բաղվագան՝ պա-  
տուական. վօղրիլըվա՝ ստիլուայ. սասոց Հա-  
մեմատ նաեւ երեւիլ՝ երես առնել. բանվօր՝  
բանուոր, գործաւոր. լրվացվի՝ լուացուիլ.  
խասնըլի՝ խասնուիլ. գրձվի՝ կծուիլ. հի-  
միզվան՝ հիմիկուան. քիչվագան՝ պիտուա-  
կան. շանվի՝ նշանուիլ. շանվօր՝ նշանուօր:

11. Այս վ խառ բաղաձայնի քով կրօն-  
ցնելով իր Հնչականութիւնը՝ կը դառնայ ֆ:  
Օրինակներն են քրքիլ՝ թթուել. ուրքիւնայ՝  
թուել, կարծել. քօքիլ՝ թօթափել (թօթուել  
ձեւէն). քրքիլ՝ քթուել. օնքիլ՝ ալի, ընքուի

(յօնք—ուի). ինչֆանի՝ մինչեւ (ինչուան՝ ի).  
շանցօր՝ ճանաչուոր (ճանչուոր):

12. Ոչ ջնջուած, աւելցած, ք—ի կամ օ—ի  
փոխուած է Հետեւեալ քուսերուն մէջ. զրը-  
գի՝ ուզարկել. ցըքընել՝ ցուցանել. ուրքիւնայ՝  
թուիլ. ուրքոն՝ ուր. քուցընայնալ՝ ճնշուել  
կամ ճնշուող. զըլալ՝ գլուխ:


13. Չուան բառը (ինչպէս նաեւ ի Պօլիս)  
կը հնչուի լոպան:

14. Ու վերջացող բայերուն ձեւափոխու-  
թեան վրայ տես քերականութեան բաժնին  
մէջ:

0

0 ամէն շիրքի մէջ անփոփոխ կը մնայ.  
օր. օրար՝ օտար. օնք՝ յօնք. հօհար՝ հօրեղ-  
բայր. անօր՝ ամսթ. օրըչոյս յօրանջել:

ՀՐԱՋԵԱՅ Յ. ԱՃԱՌԵԱԿ.



# Տ Ա Ն Պ Է

ԱՍՏՈՒԱԿԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ

(Շար. տես էջ 526)

## Չ Ա Ր Բ Ո Ր Կ Ե Ր Գ

ԱՌԱՋԻՆ ԳՅՐՈՒՆԱԿ. ԼԻՄՈՍՈ

ԱՆՄԵԿ. ՆԱՀԱԳՅԵ ԵՒ ՆԵԱՆԱՌՈՐ ՄԱՐԿԻ

**Խ** Ո Ր քունը գըլխէս ջըրուեց փարատեց  
Ուժգին որոտում՝ մ', ու վեր ցատկեցի  
Բըռնի արթընցած մէկու մը նըման:

1. Որոտում. Ոմանք կը համարին զժոխային  
շշուկ մը, ճիշերու անհասն ժխորը, տ. 9: Ո-  
մանք բնա՝ նշանակութիւն չեն տար այս անց-  
քին: Իսկ այլք ստույգ որոտում մը կը կարծեն՝  
որ տեղի ունեցեր է վերայիշեալ փայլակէն ետ-  
քը՝ (Նըք. Գ. 154), և կը բացատրեն. «Դժոխքի  
գաշար սարսափելի կերպով կը ցնցուի, կարծա-  
շուղ փայլակ մը այն միջին օդը կ'ափօսէ, ֆեր-  
թոնը զգայազուրկ կ'իյնայ, հրեշտակը կ'իջնէ,  
գանիխա իւր քաղկարը մէջ կ'առնէ, կը տանի